

ծանր չեմ, դուն ալ աչքիս ուժով
կ'երևնաս :

ԿՈՅՐ

Փառք Աստուծոյ, բաւական ոյժ
ունիմ :

ԿԱՂ

Ուրեմն գիտես ինչ կ'ընենք . դուն
զիս ուսիդ վրայ կ'առնես կը տանիս,
ես ալ քեզի ձամբան կը ցուցընեմ .
ասանկով ինչուան քաղաքը կը հաս-
նինք :

ԿՈՅՐ

Քաղաքը դեռ որչափ հեռու է :

ԿԱՂ

Շատ հեռու չէ . ասկէ կը տես-
նուի :

ԿՈՅՐ

Երանի՞ քեզի որ կը տեսնես . ես
տասը տարի է որ չեմ տեսած : Ու-
րեմն շուտ ընենք, ատեն չանցընենք .
տուած խորհուրդիդ խօսք չունիմ :
Ուր ես, տեսնեմ . կեցիր, ես չորս
ոտքի վրայ գամ, դուն ալ կամացուկ
մը շալակս ելիր :

ԿԱՂ

Քիչ մը դեպ ՚ի աջ դին ծռեիր :

ԿՈՅՐ

Մշէկ է :

ԿԱՂ

Քիչ մըն ալ : — Հա սանկ : —
Ժակերս ալ ուսերուդ երկու դիէն
վար կը կախեմ : — Հիմա կրնաս ոտք
ելլել :

ԿՈՅՐ

Ահա ելայ : Ժառցունի մը չափ ծան-
րութիւն հազիւ ունիս — կ'ըսէ, ու
կը սկսի քալել :

Շ ուտ մը ձամբայ կ'ելլեն, և մէկ
քառորդի մէջ քաղաքը կը հասնին :
Լոյրը զկաղը կ'առնէ կը տանի ին-
չուան անոր տունը . տնեցիքը տես-
նելուն պէս շատ կ'ուրախանան, ու

կուրին չնորհակալ կ'ըլլան, զինքն ալ
կ'առնեն կը տանին ինչուան իր բնա-
կարանը :

Լսանկ աս երկու խեղձերը մէկ-
մէկու օգնելով երկուքն ալ ազատե-
ցան . թէ որ աս բանս չընէին, երկու-
քըն ալ բոլոր գիշերը ձամբուն վրայ
պիտի մնային :

Լոյն բանը կը պատահի նաև ամէն
մարդու : Ովզորաբար մէկուն չունե-
ցած կատարելութիւնը մէկալը կ'ու-
նենայ . ան բանն ալ որ ասիկայ չկըր-
նար ընել, անիկայ կ'ընէ : Լյապէս
մէկմէկու օգնելով, բանի մը կարօ-
տութիւն չենք ունենար . ընդհակա-
ռակն, թէ որ իրարու չօգնենք, ա-
մէնքնիս ալ նոյն թշուառութիւնը կը
քաշենք : Լյ բարոյականէն ուրիշ
շատ խելք սորվելու իրատներ ալ կըր-
նայ առնել կարգացողը, որ մենք իրեն
կը թողունք :

Տարոյն գերջէ օրը :

Տարուան վերջը քանի որ կը մօ-
տենայ՝ միտքս քանի մը բան կ'ինայ
որ թէպէտ ամենահարկաւոր բաներ
են, բայց մեղք որ ինչպէս պէտք է նէ
խելքս չեմ կրնար ասոնց տալ : Որ-
չափ հարկաւոր բան է մտածելը թէ
կեանքս ինչպէս կարծ է : Ուրեմն այս
որ սկսիմ քննութիւն մը ընել թէ
օրերս ինչպէս անցուցեր եմ . և թէ-
պէտ գիտեմ որ աս քննութիւնը ին-
ծի խոնարհութեն ու ամընալու պատ-
ճառ պիտի ըլլայ, բայց զեն չտար :

Լախ մէկէն դիմացս կ'ելլեն ան օ-
րերն որ աղէկ անցընելը իմ ձեռքս չէր:
Տարոյն մէջ որչափ ատեն անցուցեր եմ
ուտելու, խմելու, քնանալու, վեր-
ջապէս մարմնոյս որ և իցէ պիտոյքը
հոգալու : Որչափ ատեն անցուցեր եմ
անօգուտ բաներու, և մէկ պտուղ մը
չեմ քաղած իմ անմահ հոգւոյս հա-
մար : Որչափ ատեն անցուցեր եմ որ
միտքս ալ չեմ կրնար բերել . ուստի

պարապ տեղը անցուցեր եմ: Եւ այս
պէս մէյմը անցուցած տարուանս վրայ
աչքս դարձընելուս պէս, կը տեսնեմ
թէ օրեր ամիսներ անցուցած եմ որ
աս հողեղէն մարմնոյս մէջ բնակող
անմահ հոգւոյս համար օգուտ մը
շեն ըրած: Ասանկ ըլլալով կրնամ
ես ըսել թէ այսչափ ատեն ալ ինչ-
պէս որ պէտք էր ապրեցայ ու ծշմա-
րիտ կեանք անցուցի: Աս յայտնի է
որ 365 օրուան մէջ 50 օր հազիւ կ'ել-
լէ որ կարենամ ըսել թէ աս օրերը
իմս են, և կրնամ իմ հոգւոյս մեծա-
մեծ բարեացը համար դործածել՝ ու
յաւիտենական երջանկութիւն վաս-
տըկիլ:

Աս աւելցած օրերն ալ ո՛րչափ պակ-
սեցան իմ յանցանքներովս: քանի
քանի օրեր մոլութիւն ու մեղքերով
փձացուցի: Ողորմած Աճ, աս ինչ
ամօթ ու պատկառանք է որ աս մտա-
ծութիւնը կը բերէ ինծի: Պաւն քու
հայրական սիրովդ ո՛րչափ ժամանակ
տուիր ինծի որ անոնցմով յաւիտե-
նականութիւն վաստըկիմ: ես անոնք
իմ անմտութեամբս, ու ապերախ-
տութեամբս փձացուցի: ափսոս ին-
ծի, ան անդին ժամանակս քեզմէ հե-
ռանալու բանեցուցի: Ո՛ գիտէ որ-
չափ ժամանակ աշխարհային ունայն
բաներու և սուտ զուարձութիւննե-
րու զոհեցի: որչափ ժամանակ ան-
մաքրութեամբ, նախանձով, բան-
բասանքով և ուրիշ ախտերով գէշի
դործածեցի, որ յայտնի կը ցուցընեն
թէ ոչ զքեզ սիրեր եմև ոչ եղքայրս.
ո՛ գիտէ թէ նաև քու նախախնամու-
թեանդ գէմ չկեցայ, ու քուկին կա-
մացդ գէմ չըրի, ընկերութեան ու
եկեղեցոյ խոռովութեան պատճառ
չեղայ: Ո՛ երջապէս ինչ արագութիւ-
նը կը թռչին կ'անցնին վայրկեաննե-
րը, ժամերը, նոյնպէս կանցնի տարին
ալ ու չենք իմանար: և սակայն մէկ

տարին ո՛րչափ մեծ բան է մարդու մը
համար՝ որուն կեանքը, ժամերով
չափուած է:

Ես գեռ տարւոյն վրայ լաւ մը
չմտածած՝ վերջը հասեր եմ, նորէն
ետ դառնալու ծար չկայ: թէ որ տա-
րին իմ հոգւոյս փրկութեանը հա-
մար անցուցած ըլլայի՝ անոր ետ դառ-
նալուն չէի փափաքէր: բայց հիմա որ
աղէկ կը տեսնեմ թէ այսչափ միջոցին
խիստքիչ կտորը հոգւոյս համար ան-
ցուցեր եմ, ձեռքէս գար նէ գէշ
կերպով անցուցած ժամանակս ետ կը
կանչէի: Փուճ մտածութիւն, անօ-
գուտ փափաք: աս տարին թէ բարի
գործքերով և թէ չար գործքերով
անցաւ լմընցաւ ու յաւիտենակա-
նութեան մէջ ընկղմեցաւ, ետ դառ-
նալիք չունի:

Ժամե բոպէից են ծընունդ,

Աւուզք ժամուց են գումար.

Յաւուրց տարին, յամոց գար

Գետահետի գունդագունդ:

Բայց դու միայն, բարձրեալդ Աճ անսահման,

Դարուք զընթացս ամոց չափես յափաեան.

Մարդ ապիկար աւուրբք հաշուէ զժամանակ.

Մահ և ծընունդ նորա վայրկեան է միակ:

Քանիցս այսգոյն տեսի ես ամս արդածին

Ճիրս 'ի փախուստ, երագս 'ի դարձ վերըսափն:

Քանին դարձեալ տեսից: — արդեօք մի միայն:

Զեղու անցեալն: իսկ ապանին զի՞ ունայն:

Մահկանացուք, աւազ, զիարդ կան անփոյթ

Մինչդեռ աւուրբք ժամք և վայրկեանք սահին չոյտ:

Լոկ լուռն ըստուեր յաստիճանին ցուցանէ:

Թէ համբ 'ի քայլըս ժամանակն անցանէ:

Մոռանայ մարդ: այլ ժամադէտն այն ըզգաստ

Ի պըլընձին զկէս գիշերոյն առնէ տզզ:

Թըռեաւ գընաց հետախազաղ ողջ տարի

Ծածկեալ անդարձ միոյն 'ի ստուերս գիշերի:

ԱՐՄԱՐԹԻՆ